

ԹԱՐՅԱԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՃԱՐԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

Ա.ՌՈՅՆԻ, ՏԵՏԵՍՈՒԹԵԱՆ, ՆՈՐՈՅԻ

ՀԵՇԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆՑ

ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՒ և ԱՇԽԱՏՈՒԿԻ, ԿԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 36



ՅՈՂՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ

ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ ՏԵՐ-ՔԱՐԹՈՂ,

ՕՐԻՈՐԴ ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐՈՒԵՆԻԿ ԳԱԼՅԱՆԵԱՆ

ՕՐԻՈՐԴ Ա. ՏԱՑԵՆՅ

ՕՐԻՈՐԴ ՆՈՒԱՐԴ ՎԱՐԴԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՄԱՐԻԼ ԱՄՏՈՒԱՐԱՏՈՒՐ

են

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՆԻՔ

Գի՞ն 40 փարա

Տպագրութիւն ԾԱՂԻԿ, Կալաք.

S. AGRYAN
1877



ՅԱԶԻԿ


ԵԱԲԱԹԱԹԵՐԹ

(620) Ժ. ՏԱՐԻ - ԹԻՒ 36

11 ՄԱՅԻՍ 1906

ՈՐՆԵ

ԿՆՉ ԼԱԽԳՈՅՆ ԲԱՐԵՄԱՍՆՈՒԹԻՒՆԸ



ՈՐՉԱՌՈՒԻ և ուշիմ հասուն կնոջ մը դիմեցի, նաւագէս վառահ իր կապողոթեան ու զարձնական ոգիին, և ներկայացոցի իրեն վերոզրեալ հարցումը: Այս դիմումին նպաստակն էր մասնաւորապէս քրքրելով այդ լայնախոն՝ մարին կորոզոթիւնները՝ վեր հանել այն դասումը, որ իր ժամանակին ըմբնման կիրքը պիտի կրէր վրան: Բայց ահա՛ թէ ո՞րքան մեր ժամանակին ոգիէն ներշմնչուած եղաւ ան:

«Բնդհանրապէս կ'ըսուի թէ այր մը իր կնոջ նեցուկն է. չէ՞ բայց քանի իմ երիտասարդ օրերէս հեռացայ՝ այնքան համոզուեցայ թէ տառ հակադարձը ճշմարիտ է աւելի: Վասն զի թէպէտ անուրանալի է որ կին մը այրական որոշականոթեան և հոգատարութեան պէտք ունի իր նիւթական զիրքին մէջ, ինչորէս նաև ֆիզիքական տեսակէտներով ու լարոյապէտ ալ, սակայն ասոնց ամէնուն մէկէն՝ կը պատասխանէ կինը իր առանին դերախաղացութեան մէջ, էրկի մարդուն տալով՝ տունը:

Անոք մնացած կնոջ մը աւելի թշուառագոյն է ճօխ ընչաւէտ մը, որուն կը պակախ կնոջ մը խնդակից ու կարեկից ներկայութիւնը: Բարերար և գուշակ ոգի մըն է կինը ընտանիքին մէջ, համակիր ու զթացող, զորովնա և զորքաւրացող՝ որ՝ առնկ ընկալ-

կող իսկ կ'ըմբանէ շատ անգամ կեանքի գժուարին անհարթութիւնները՝ որոնք իր տան արու անգամներուն միտքերը կը չարչըլին։ Անոնց յուզումներուն կը պատասխանէ աւելի հանդարտ յուզումներով՝ և անոնց իննծդանքին՝ շաջուն խնդակցութիւններով։ մի՛շտ փափկանկատ և միշտ աղդեցիկ։ Այսպէս որ անոր ներկայութիւնը վայելող վշտացեալը՝ խոնջած ճակատ մը պարտէղի հովերուն առողջի մը կաղդոյրը կը գտնէ կարծես։ Եւ չուկայի, սակարանի, կապե՛լայի, հրապարակի աղմուկներով խաւանախողուած գլուխը՝ անգոյր երանութիւնը կ'օրհներգէ տուանին կենցաղին, թուշնավետութով լեցուած կախող բարձի մը վրայ մրափող յոդնած նամբորդի մը պէս։

Բարքերէն պէտք չէ յուսահատիլ, անոնք կերպասին վրայի ակամայ ծալքերն են որ արդուկի հարուածալ մը ուղղութեան կողան։ Ես կը զարմանամ յաճախ լսելով այլ մասին անտեղի յարձակումներ։

— «Իմ ամուսինս գէշ է, ընտանեսէր չէ։»

Ահաւասիկ սովորական կնոջ մը բերնին ծամոցը, որուն ամուսինը եղող անձը կը պատասխանէ։

— «Յենէ դոն չեմ. վասն զի կենակից չեմ։»

Այս երկրորդ նախադասութեան մէջն է ահա կնոջ լաւագոյն բարեմանութեան բացակայ ոգին, այն բարեմանութեան, որուն վրայ խօսիլ հրաւիրեցիք վիս, անարժանաբար։

«Դասն զի կենակից չեմ» այսինքն՝ չունիս այն ոյժը որ պիտի կրնայ իմ (էրիկ մարդու մը) նկարագիրս կաղմել։

Այս՝ կնոջ մը առաջին և գլխաւոր դերն է միշտ հակել իր ամուսինոյն զանազան ձգտումներուն վրայ, գոյել աղէկները, և առանց երեսի դաշտ։ արգիլել ջանալ գէշերը, այս հակողութիւնը երբ ճարատարութեամբ և սիրով կը կատարուի, այրական արժանապատութեան վիրաւորանք չի բերեր քնա՛ւ, այլ ընդհակառակը կը թուի ըլլալ հեղասահ գդուանք մը անոնց խոննեմ զլուխներուն։

Կինը զօրութիւն մըն է որ երկու ծայրայեղ բան կրնայ ընել և այս՝ իր կոչումը աղէկ կամ գէշ գործածելէն կախում ունի. անիկա կը սուեղծէ. անիկա կ'աւերէ։

Մարդկային կեանքի արձականդը եղող հատորներու մէջ շատ բան կարգացեր ենք կնոջ առաքինութեան, բարութեան, վեհութեան, անձնութիւն մասին պատկերացած կամ ապացուցուած։ բաց սննոնց առընթեր տեսնուած են նաև կնոջական անանկ վրէժիւլնդրութիւններ՝ որով կինը չէ գոհացած միայն իր սպաննամ ախոյեանին դիսկը դիսելէ, այլ՝ անոր անկենգան մարմինը պատառներու վերսածած է, սոսկ իր թոյն ատելութիւնը, իր չարակամ ոգին, խեղաթիւրուած կոչումը տեղը բերելու համար։ Մինչդեռ մարդախոչոչ այր մը անգամ բաւական կը սեպէ անոր հոգին թըւ-

ցընելէ վերջ՝ իր փախուստի խուճապը ունենալ միայն։ Հակառակ իմ սեռս պաշտպանելու անհուն նախանձախնդրութեանս, կը խոստովանիմ թէ չարութեա իք անձնաւորուած կին մը դժոխային պատուհաս մըն է։

Շատ այրերու վատիթարանալուն պատճառը կիներն են, որ կը մերկանան իրենց կոչումներէն, և կը մերկացնեն տունը՝ կանացի հրապոյըներէն։ Անոնք կին ունին՝ բայց ոչ կենակից, բնակարան ունին, բայց հոն չ'են բնակիր, այլ գուրսը, մի՛շտ գուրսը, սրձարանի մը փոշոս տնիւնը, կամ օտար տուներ, և տակաւ կը սկըսին իրենց առանին վայելքներէն գուրկ՝ պեկի դէշ տեղեր վնարպակ իրենց երջանկութիւնը։

Անիրաւարար կը գանգատին արդի երիտասարդուհիները որ յաճախ մինակ կը մնան ասնը մէջ, զուրկ իրենց կէսին ներկայութենէն, որ սովորութիւնը ունի, քանի մը ասենէ ի վեր, գուրսը նարա խաղալու, կամ հասարակաց պարտէզի մը մէջ առանձին ճեմելու։ Խեղձերը, չեն անդրադառնար իրենք իրենց թերութիւններուն, չեն ըսեր թէ ինչո՞ւ չեն սիրցուցեր տունը անոնց, ինչո՞ւ քիչ մը աւելի հրապոյը, գորով չեն խանակը իրենց ձայնին, և լուսանցներ կը աւելացնեն անոնց սիրուերուն անապատցումներուն և կամ այլասիրութեանց հասցին։

Հիմայ որ բոլոր իրերահակ դրուագներով պատկերացուցի ձեզ իմ փորձաւական համեստ սեսութիւնս, կը մնայ կարծեմ յանզիւ եղրակացութեանս և աւելի՝ պատասխանիս։

Ինծի համար կնոջ ամէնէն լաւ բարեւմասնութիւնն է կենակից ըլլալ իր ընտանիքին անդամներուն, եթէ կարելի է այս բառը ըմբռանել իր, ամենալայն սահմաններուն մէջ։»

Հոս վերջակէտը կը դրուէր իր հիւթեղ խօսակցութեան, առանց ինծի կէտ մը թողելու տարակուսանքի և կամ աւելազրութեան։

ՀԱՅԿԱՆՈՅԵ ՄԱՌՔ

 Մեր ընթերցողներուն և ընթերցուհիներուն, ուշադրութիւնը կը հրաւիրենք Տիար Զ. Տ. Փափազեանի երկու նոր հրատարակութիւններուն - Դործնական բառարան, Հայ. Անզդ. և Չորեցիկոննեան հօակցութիւն, Հայ. Գաղ. Անզդ. և Գերմն. —վրայ, որոնց ազդը հրատարակած ենք Ծաղիկի մէջ։ Այս երկու աշխատասիրութիւններն ալ, գնահատուած ըլլալով Ռ. Յ. Պէրպէրեանի, Հէր. Ալէնի, Հ. Ռափայէլ վրդ. Միասէրեանի, Մր. Կրինի, Հ. Գաբրիէլ Ծ. վրդ. Մէնէլիշեանի, Տօքթ. Թօքմեանի, Աբր. Տէրթակրեանի և Մր. Պարնըմի նման հեղինակութիւն ունեցող անձնաւորութիւններէ, ապահովաբար պիտի ընծային այն օգտակարութիւնը որուն կոչուած են արդէն, իրենց խնամու պատրաստութեամբ, պատիւ բերելով երիտասարդ հեղինակին։

ԻՆՉԵՐ ԿԱՆՑՈՒՆԻՆ ՄԵՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՆ ՄԵԶ

Օր. Զատկել Զաքարեանի «Դպրոցական նոր կանոնադրութիւն» յօդուածին մէջ ծեծուած կարեւոր ինսդիրը, յայտնուած ճշմարիտ գողափարները արժանի են զնահատութեան։ Երանի թէ կրթական բոլոր պաշտօնեամները ըրևան այդպիս ուսումնասիրով ու իրենց ուսումնասիրութեանց արդիւնքը հրապարակելու մէջ այնքան անկեղծ։ Սակայն Օր. Զաքարեան կը չեւալ մասնաւորապէս թէ դրսուը ու միշտ դրամն է պատճեռու մեր դպրոցներուն ախուր ու անկերպարան վիճակին։

Մինչ ցարդ իմ տեսած դպրոցներուա մէջ դրամը չէ եղած իսկապէս անոր յառաջդիմութեան արգելք, կամքը կարող է ստեղծել զայն. դրամը սիրայօժար կը հայթայթէ զաւալաւէր ծնողը, բարեսիրու Հայը՝ որ այնքան տասու է եղած միշտ իր նույիրաւուութիւններուն մէջ, մանաւ անդ կեղրոն քաղաքները։

Մեր մէջ դրամի դոյութիւնը, որիւածէի հաւասարակշռութիւնը, նոյն խակ լարձր պիւտնէ մը չը պիտի բաւէր վարդարաններու բարձրացումին, քանի որ դպրոցները կը մնան միշտ թաղական աղաներու, հոգարաբժուներու և անոնց հաճացակատար տեսուններու, քնոող, շողոքորի, իրենց պաշտօնին սրբութեան անդիսակ առուցիչներու և ուսուցչուններու ձեռք։

Հոգարաբժութիւններ, ուսումնի խորհութեաններ, խնամակալութիւններ կարող են դրամ գոյացնել, և կը դոյացնեն, սակայն ի՞նչ կ'ըննեն այդ դրամը, ինչի՞ կը գործածեն։ Նատ ծիչա պիտի ըլլար ըստել, և իրենց ինելքին փչածին պէս։ Անոնք կը վարձատրեն զիրենք ինկարկող, իրեց պաշտօնէութիւնը վաւառուոր հոչակող պաշտօնեանները, դպրոցական անօիւս կարգադրութիւններ կ'ըննեն ու դործադրել կուտան իրենց գործակատար տեսուններուն, շատ կարեւոր ու անհնամեշտ անօրինութիւններու արգելք կ'ըլլան իրենց հոգինակութեան գէմ կարծելուլ զանոնք, անոլեւ և մինչեւ իսկ միասակար անօրինութիւններ կ'ըննեն, իրենց մէկ բարեկամին խորհրդով կամ համայնքայտարութեան համար և կամ իրենց խոկ համոզումով, եթէ կարելի է համոզում համարել այդպիսի կարեւութիւն մը որ մասնագէտի երկար ժամանակի վործուութեան, բարեկամով առումնավորութեան եղանակացութիւնը ըլլար շատ հետի ։

Գրեթէ քանի տարուան միջոցին շատ տեսայ այս կտրդի անմիտ անօրինութիւններ, որոնց թուումը երկար պիտի ըլլար քանի մը հաւա միտայն։

Սրբէն արդիւնաւոր և ընտիր համարուած ուսուցիչ մը կ'երշ
թայ Եւրոպա և ուսուցչանոց կը մասնէ կատարելագործուելու .
վերագարձն՝ իր աշխատութեան արդինքը կ'ուղէ նուիրել հայ-
րենի քաղաքին այն օգեւորութեամբ որ տեսեր էր ուսուցչամոցի
իր ուսուցիչներուն մէջ, սակայն պաշտօնակիցներու նախանձն ու-
գութիւնը, անոնցմէ տմանց աղդական պաշտօն-հոգաբարձունե-
րու չարակամութիւնը ոչ միայն արգելք կ'ըլլան; այլ և կը մըստեն
զանի, խայտառակութեամբ իր վտարեն վարժարանէն և կը փո-
խարինեն տգէտ ու քառ մէկ պաշտօնակցով : Անդիր չէ թէ ի՞նչ կ'ընէ
ինըզ հալածեալը, սակայն մանուկ ուրուցին է որ կը տռածէ . . . :

Կեզրոն քաղաքի ծանօթ ուսուցիչ մը չառ համեստ բայց
խստմնալից պայմանով կը հրատիրուի գուռառական քաղաքի մը
գլուխոցը, տեղւոյն հոգաբարձութիւնը կը մտածէ մըցիլ նոր բաց-
ուած գլուխոցի մը հետ: Ուսուցիչը հազիւ երկու ամիս կը պաշտօ-
նակարէ հան, վասն զի զինքը հրատիրող հոգաբարձութեան կը
յաջորդէ նոր մը, որուն անդամները պաշտպան ու խնամտկալ են
մասնաւոր գլուխոցն, ուստի իրենց առաջին գործը կ'ըլլայ համբա-
ւաւոր պիւտմէն պատրուակելով պաշտօնէ դադրեցնել և ճամբել
նորեկը որքան ալ որ կեդ: Աւսումն, Խորհրդի միջոցով գտնուած
ու բերուած ըլլայ: Կեզրը, Ուսումն, Խորհրդութիւնը
անօր կը մնայ արդարութիւնը վերահաստատելու: 'Խորձեալ չնո-
դանք զրկուած ուսուցիչը, սակայն ի՞նչ ընել այն մանուկ սերուն-
դը որ իր ծնողաց վիճակին բերմամբ տափուած է զրկուիլ պաշ-
տանուած մասնաւոր դպրոցի բարիքներէն և յաճախնել այլ թա-
զային վարժարանը . . . :

Մանկավարժական ուսմանց մասնագէտ, իրենց կոչումով ու-
գեւորուած և շտու արդիւնաւոր գործունէութիւն ունեցող երկու
պաշտօննեաներ բայմատեսակ արգելքներ, մեքենայութիւններ, հա-
լուծանքներ ունեցան հոգաբարձու, խնամակալ և թաղական կոչուած
մարմիններէ, իրենց յանձնուած կրթական յարկերը՝ անօնց կամա-
յականութիւններուն, վասակական պաշտպանութեան և անօրէնու-
թիւններուն գէմ պաշտղանած ըլլալուն համար: Ու, այսօր իրենց
իտէալին փարած այլք երկու կարեւոր ոյժերը խոսաւ հեռացած են
ուսուցական սաղարէդէն: այսպէս ուսուցչական խմբի մը լսւու-
գոյն ուժերը՝ իրենց գէմ լարուած ոստուար մեքենայութիւններու
ստոր միջոցներով պատասխանելը արհամարհնելով, աեղի տուին
միւսներուն, անոպէտներուն:

Այդ երկու պատուական կրթիչները իրենց բաղկը շի-
նած են այժմ, սակայն ես մինչեւ այսօր գեռ խորին ցաւ կը
զգամ զպրոցին համար անոնց կրտուասովր, ու այսպէս ո՞վ գիտէ
գեռ քանիներ:

Հոգաբարձութիւն մը կը մտածէ դպրոցի շենքին մէջ մանկապարտէզ հաստատել ու խանգարել ամբողջ դպրոցը, դժուարացնել նոյն քաղաքի նոյն փողոցի մէջ իսկ եղող արդիւնաւոր ու բարի համբաւ վայելող մանկապարտէզ մը :

Խնամակալութիւն մը 20-25 պաշտօնեաներու մէջէն մէկու մը միայն կաղանգի առթիւ կրկին ամսաթոշակ կը վճարէ 14 ոսկի (ի նպաստ դպրոցի աղքատիկ աներու անունով ժողովուրդէն հանգանակուած ոսկիներ) :

Ուրիշ մը դարձեալ ի նպաստ դպրոցի հանդանակուած գումարը կը յատկացնէ հող մը գնելու որ մինչեւ օրս հող է մնացեր և բեռ է եղեր թաղային դպրոցի անձուկ պիւտնէին, մինչ գրամը հանգանակուած էր այդ դպրոցի պիւտնէին արդէն ունեցած բացը դոյնելու :

Դարձեալ աղջկանց դպրոցի մը փոքրաթիւ դասարանի մը մասնաւոր ձեռագործի վարժուհի մը կը հաստատէ, չը մերժելու համար բարեկամէ մը եղած միջնորդութիւնը, դիմումները, աւելի աշխատող, աւելի արդիւնաւոր վարժուհիի արժանապատուութիւնը խոցելով. ու այսպէս անիրաւութիւններու անհուն շարք մը որուն գաղտնիքը քաջ գիտեն հոն, այդ հաստատութիւններու հլու պաշապօնեաները և որոնց միակ առաքինութիւնն ըլլալու է լուել ասոնց մասին. հակառակ պարագային զրաբարտութիւն և տպրուսոի իսկ յարձակում պատրաստ են անխնայ :

Դալով յարգելի յօդուածագիր Օր. Զաքարիանի այն կէտին թէ կարելի չէ փրկել մեր դպրոցները այդպիսիներու ձեռքէն, չըկա՞ն, չունի՞նք ամէն տեղ զարգացեալ անձեր որ ձեռք առնեն դպրոցի ղեկը: Աւելինք, այս', սակայն հալածուելով ու զդուելով քաշուած են կ'ըսէ Օր. Զաքարիան. իսկ ես պիտի աւելցնեմ թէ զզուանքին հետ փոքրաթիւ ըլլալու գիտակցութիւնն ալ է որ իրենց կը ցուցընէ պարզ կերպով տիսուր հետեւանքը, քանի որ հիներու ու գաղափարով փատածներու լէգէսն մը կայ ամէն տեղ որ կը հալածեն կրթական յառաջդիմութիւնը, որուն մէջ կը տեսնեն իրենց մերկացումը, անկումը: Ասոնք կը նախատեն դպրոցական նորութիւնները, մանկական, իմաստակ կը գտնեն արդի գրութիւնները:

Դպրոցավարութեան բարեշրջման դարու մէջ ենք այժմ, կը թական կինի ու նորի կոիւը մեծ ու բուռն է. թաղականութիւններն ալ զարգացած չեն ու անոնց դասակարգէն են հոդաբարձուները, եւն: Նորը մէթուուր՝ կը հալածուի ամէն տեղ ու, թէեւ երկար մաքառումէ ետք, դոնէ մինչև օրս հարկադրուած է անդի տալ հինին ատգնապալից ձիգերուն: Սակայն կրթութեան և դաստիա-

բակութեան մէջ, նորը միշտ կը ցանէ գաղափարներ, որոնք վերջ
ի վերջոյ պիտի դնահատուին:

Պոլիս, Խզմիր, Տրավլիզն 15-20 տարիէ ի վեր կը շարունակուի կրթական այս կոխւը ու ցաւալի է ըսել որ զեռ եւս չեն թօ-թափած հին մէթօստին աղդեցութիւնը ու արտաքի՞ն չպարներով միայն կը ջանան փոշի ցանել ժողովրդի աշբին այդ յետամնացները:

Ամեն քաղաքացի անշուշտ աւանց հեղնական ու զան ժամկի չի կրնար կարգալ իր դպրոցներու մասին զրուած զրուատալից յօդուածներ որոնք շատ անգամ Ռւսումն. Խորհրդի այս կամ այն անգամն կամ վարձկան քանաժտայէ մը խմբագրուած են:

Դպրոցական նոր ոյժերու կամ նոր մէթոսներու դէմ եղած հալածանքի միակ ուրախ սովոր պարագան է, կրթական այդ ոյ-ժերուն անարգումը, որով հաստատուած են հեռաւոր անշուք կեդրուններ, ինչ որ սակայն լարիք մ'է ընդարձակ մտածումով:

Սակայն ո՞րքան մեծ բարիք կարող է ծնիլ կրթական այդ ցի-րուցան ոյժերու միացումը, կեղրոնացումը, որու հոսանքէն պիտի մզուէին, պիտի տարուէին փոքրաթիւ. հիներ կամ ասպարէզի նո-րեկներ, մինչ հիներու սուուար թիւը կը չէղոքացնէ լաւերու աշ-խատութիւնը և դպրոցը կը դառնայ Քոիլովի սայլակը:

Սյապէս ես կ'ըսեմ թէ դպրոցներու պիւտմէին առաջ աղատե-լու ենք զանոնք հիներէ, Ռւսումն. Խորհուրդներու, հոգաբար-ձուներու, թաղական աղաներու, հին ուսուցիչներու աղդեցութե-նէն. ձշելու ենք Ռւսումն. Խորհրդի և թաղական մարմիններու պաշտօնը: Անոնք դպրոցական ո և է կարգագրութիւն ընելու, օ-րէնքներ հաստատելու իրաւունք ունենալու չեն: Դպրոցը Ռւսումն. Խորհուրդներու ձեռք խաղալիք կը դառնայ. ամէն նոր խորհուրդ կը տապալէ հինին ըրածը, լաւ չգտներ զայն ու նոր կանոններ կ'ունենայ ու այս երկու տարին անգամ մը: Դպրոցները յանձնենք իրենց պաշտօնին գիտակ տեսուչներու, չսպասենք «Գնա մեռիր եկու սիրեմ»ներու: Պոլսոյ թերթերը էջեր նուրիեցին խեղճ Փ. Անդրէասեանի, ինչո՞ւ չգիտցանք օգտուիլ անկէ:

Հեռաւոր անկիւններու մէջ ցրուած կրթական լաւ ոյժերու արդիւնքին կրինապատիկը կ'ունենանք միացումովը լաւազոյննե-րուն ու այն ժամանակ միայն գրամը կարող է գործել կրթական ծշմարիտ ծառայութիւններ: Այս՝ այն ժամանակ ակնյայանի ու զգալի պիտի ըլլայ նոր ոյժերու արդիւնքը, ժողովուրդը պիտի փարի անոնց ու ամէն տեղ պիտի վնատուին անոնք:

Կը փափաքէի գիտնալ թէ ո՞ւր ունինք այսօր թաղային վար-ժարան մը ուր աշխատին կրթական այդ նոր ոյժերը, ուր մէն մի ուսուցչի դասաւանդական մէթոտը, վարուելակերպը, իր պաշ-

տօնի նուրիբականութեան գիտակցութիւնը նոյնը ըլլայ , աշակելոսի
միաքն ու հոգին կազմելու մէջ իրաւու օգնողներ ըլլան , քան ան-
գիտակից մրցողներ : Որքան ցանկալի պիտի ըլլար իրենց գործով
ոգեւորուող կրթական այդ անհատներուն կազմութիւնը ու որքան
երջանիկ այն կրթարանի սաները որոնք պիտի յանձնուէին այդ-
անձնուէր հոգիներուն :

ՊՐՈՒՆՈՒ

ՍԱԹԵՆԻԿ ՏԵՐ-ԲԱՐՁՐՈՂ

Ճ Կ Ի Ն Գ Ր Ո Վ Ն Ե Ր Ճ Հ

ՅԻԿԻՆ ԵԼԻԶԱՊԵԹ ՊԵՏՔ ՊՐԱՌԻՆԻՆԻՆ

«Անոր վրայ խորհիլը առաքինութեան և հանճարի վրայ խոր-
հիլ է » կ'ըսէ տիկին Պրառնինկի բարեկամուհիներէն մին . իսկ ինք
կ'րոէ . «Կեանքս պատմութիւն չունի , վանդակի մէջ բանտարկուած
թաշունը պատմութիւն կրնայ ունենալ . կեանքիս բոլոր գէպերը
և մեծոգոյն հաճոյքները խոներու մէջ ծնունդ առած են և հոն
վերջացած : »

1809ին Լուսոսի մէջ կը ծնէր Ելիզապէթ Պէրէթ որ մէկ եր-
կու տասնեակ տարիներէ վերջ պիտի փայլէր իրեւ Սնգլիոյ մեծա-
դպին կլն հանճարը : Երջանիկ մանկութիւն մը կ'անցունէ խնամոտ
հօր մը գուրգուրանքին տակ , և իր հօր թեւերուն տակ այնքան
զերծ կ'ապրի կեանքի հոսարակ նեղութիւններէն որ ապագային
ամենալոյզն գժուարութիւն մը Ելիզապէթի աչքէն ողբերգական
երեւոյթ մը կ'առնէ : Շատ կանխահաս միտք մը ունէր Ելիզապէթ .
ութը տարեկանին Հոմերոս կը կարդայ և կը թարգմանէ և տասն և
հօթը տարեկանին իր առաջին գիրքը հրապարակ կը հանէ :

Դժբաղդաբար սակայն չնշերակի մը խցումը և անոր անմի-
ջապէս յաջորդող թատրերդական մահը եղբօրք՝ որ իր աչքերուն
տողիւ ծովուն մէջ կը խեղդուի՝ մահամերձ վլճակի մը կ'ենթար-
կեն զինք , այնքան կը տկարանայ որ տարիներով քաշուած կ'ապրի
իր սենեակին մէջ բազմոցի մը վրայ ընկողմանած , իր մելամաղ-
ճուա առանձնութեան միակ բնիեր ու հաճոյքը բնիւալ ընթերցա-
նութիւնը :

1846ին էր այդ սենեակին մէջ , այցելսւթիւնը կ'ընդունի Ռու-
սըրթ Պրառնինկի որ կուգայ . իր հիացումը յայտնել Ելիզապէթի
հանճարին : Պրառնինկի հետ կ'ամուսնանայ ան հակառակ հօրը

կամքին և կ'իրթայ հաւառա սուխի թտոլիա իր ամուսնոյն սիրած
երկիրը :

Casa Guidi, իրենց բնակութիւնը իտալիոյ մէջ, գրական
մարդոց հաճելի մէկ ժամադրավայրը կը գանձայ և Hawthorne
որ ստէոլ կ'այցելէր իրենց կը գրէ. «Տժգոյն, փափկակազմ կին
մ'է տիկին Պրատունինկ, այնքան փոքր որ հազիւ կը նշարուի սին-
եակին մէջ, առատ սեւ զանգուրներ ճականի երկու քոյթ ի վար
կը սողոսկին և այդ սեւ շրջանակին մէջ դէմքը աւելի տժգոյն և
քաղցր կ'երեւայ :» Ուրիշ մը կ'ըսէ. «Թափանցիկ բիւրեղեայ պա-
հարանի մը մէջ հանձար մը, կրակոտ հողի մըն է ան :

«Կարելի չէ երեւակայել ելիդապէթի տունէն աւելի երջանիկ
բոյն» կ'աւելցնէ ուրիշ մը, և այս երջանկութիւնը կը բղխի այր և
ինչ մաքի ու սրախ կրապեալ նկրաշնակութենէն :

Unlike are we, unlike, o Princeely Heart կ'ըսէ ելի-
զապէթ իր «Sonnets of the Portuguese»ին մէջ և հաս էր
գտղանիքը իրենց երջանկութեան : Մին ամել առնական միոք,
միոք տկար, զգայտն ու փափուկ, ինչ որ մին կը բազմար, միո-
պին մէջ կը գտնէր և իրենց հոգին ու սիրոը իրարմով յաղեցած
ինչո՞ւ այլուր երջանիկութիւն որոնէին :

Ելիդապէթ Պրատունինկը մօտէն ճանչցողները հոգեպարար վա-
յելք մը կը նկատէին անոր տե՛ աւել խօսակցութիւնը . հան-
դարսորէն կը խօսէր ու մեղմօրէն, չունէր ան այն փայլուն յատ-
կութիւնները որ ընկերութեանց մէջ կը գնահասուին մանաւանդ,
իր ամէն մէկ խօսքը կտրունկ նշանակութիւն մը կ'ունենար միշտ,
կը խօսէր զարմանալի ճշդութեամբ և մտացիութեամբ :

Բամբասանքը չէր սիրեր, կը գովէր և կը սաշտամնէր երր
հարկ ըլլար. բայց յանիրաւի պարսաւել, երբէք : Իր ներկայու-
թեան ոչ ոք կը համարձակէր թեթե կամ անիմսուո չաղակատու-
թիւններ ընելու : Իր բարձրակամներուն ուրախութեանց անկեղծօրէն
կը մամնակցէր. բայց իր հոգին ամրագլ թափովը կը վշապակցէր
մանաւանդ անոնց հետ որ, ալքաս, կը տառապէին և ոչ մէկ
ձեռք պիտի կրնար այնքան չնորհայիօրէն սրբել վշտի արյունքները :

Բանաստեղծի ճշմարիտ հանձարը ունէր տիկին Պրատունինկ,
կը զրէր երբ ներշնչուէր, որովհետեւ իր զգացումներուն յորդիլը կը
զգար :

Տաղաչափական օրէնքները չէին կրնար սանձել իր թոփչքը և
ահա ինչու շատ անդամ անոնց դէմ կը միղանչէ և երբեմն իր լե-
զուն մութ է ու խրթին :

«Sonnets of the Portuguese»ը իր լաւագոյն գործը նը-
կատուած է, իր ամուսնութենէն քիչ վերջը կը գրէ զայն երր սիր-

տը անձառելի սիրով մը արբշիու բանաստեղծութեան գերագոյն սահմաններուն մէջ կը սաւառնի, և դիւթիչ անկեղծութեամբ մը կը մերկացնէ խորապէս սիրող իր կանացի սիրութ Խօսքը իր ամռանոյն ուղղելով կ'ըսէ .—

«Եթէ պիտի սիրես զիս, մի՛ ըսեր կը սիրեմ քեզ անուշ ժը-պիտիդ, աղւոր նայուածքիդ, չնորհալի ձեւերուդ համար . ոչ ալ ըսէ, այն մտացիութեամնդ համար որ այնքան լաւ կը յարմարի ի-մինիս և որ անշուշտ հաճոյքներու աղբիւր մը պիտի ըլլայ ինծի» : Ատոնք, սիրելիս, կրնան փոխուիլ և կամ փոխուած թուիլ քեզ և այն ատեն աստնց նով շինուած սէրը կը քայքայուի : Ոչ ալ սիրէ զիս կարեկցելով իմ վրաս իմ արցունքներս արբելու աղնիւ աեն-ջանքով . քու գորովանքներուդ տալ մարդ արտասուելը կը մոռ-նայ և այն ատեն սէրդ ալ կ'անցնի . սիրէ զիս յանուն սիրոյ որ-պէս զի քու սէրդ ալ տեւէ որքան կը տեւէ յաւիտենական սէրը» :

Տիչ մը անդին կ'ըսէ «իսկ ես սիրեցի քեզ կեանքիս բոլոր շոնչովը, յալիսներովը և արցունքներովը և եթէ Աստուած ուզէ ա'լ տեւիլի պիտի սիրեմ քեզ մահէն անդին» :

Կին գրովներուն մէջ առաջին տեղը կը բռնէ Տիկին Պրատ-նինկ իր լեզուի ներդաշնակութեամբ և բանաստեղծի հանճարով, իրաւ է թէ չճանչնար կեանքը իր բազմազան կողմերով և ոչ ալ թափանցած է մարդուն էութեանը գաղտնիքներուն, սակայն բա-նաստեղծի մը ամէնէն անհրաժեշտ յատկութիւնները ունի ան-բարձր ներշնչում, եռանդ, խորունկ զգացողութիւն, անկեղծու-թիւն :

«Բարին գործենք ի սէր Անոր որ

Բարութեան աղբիւրն է

Եւ Ան մեր բարի նոպատակները բարձր պիտի պահէ

Եւ մեր ակնարկը ուղիղ

Թէեւ մեր կանացի ձեռքերը գողգոջին ու տկա-
րանան» :

Այս եղաւ իր կեանքին նշանաբանը, բայց իրձեռքերը չդողդո-
ջեցին ու չոկարացան :

Ա. ՏԱՅԵՆՑ

ՕՐ. ՆԻՆԻՆ

ՅԱՅՈՐԴ. ԹԻՒՈՎ

ԼԱԿԱԳՈՅՆ ԱՌԻԹԸ

Գաւառացի մըն եմ, հետեւաբար տեխդոս հետաքրքրութեամբ ու լարուած ուշադրութեամբ մը կը հետեւիմ այն զրութիւններուն, որոնք կրուգան գաւառէն՝ պատկերացնելով մեզ բարքեր կամ կրթական վիճակներ :

Վերջերս ահա մեր սիրելի Մաղիկին քանի մը թերթերուն նիւթ հայթայթեցին գաւառացի կնոջ ընթերցասիրական կամ ո'չ-ընթերցասիրական ճաշակի գեր ու գէմ յայտնութիւնները : Խնդիրը ծագում կ'առնէր «կիները չեն կարդար» խորագիր մէկ յօդուածէս. ու ես սրտնեղութիւնով մը հետեւեցայ այս առթիւ մատնանըշել ուղուած դոյ և անդոյ երեւոյթներուն՝ որոնք վերջապէս մղեցին անհեռատես գրիչներ՝ անձնական անախորժ վիրաւորանքներու : Չմոռնամ ըսել ասկայն թէ, առաջին անգամ երբ անձնական նշմարներ հրապարակ բերելով, մեր խորագրապետուհիէն պըզտիկ լուսաբանութիւն մը կը խնդրէի, Օր. Մառք, միայն խիստ չափաւոր ու վայելուչ լեզուով մը կը գոհացնէր զիո, անսութիւններուս և հետաքրքրութեանս մէջ :

Յետոյ Օր. Էլզա յանոն գաւառացի քոյրերու՝ թոյլ բողոքի մը տողերուն կը խառնէր կարգ մը յայտնութիւններ՝ որոնք սակայն զերծ չէին մնացած, չափաղանց խանդի մը արդիւնք խոչորացութիւնք : Իր տարակոյսին մէջ ստուգելու համար աղնիւ Օրիորդը, ներկայ յօդուածիս առաջին տողով իսկ, ծագումս յայտնել պարոք համարեցի. ասկէց զատ անմիջապէս պիտի ըսեմ նաեւ թէ, քաղաքավարութեան սահմանները եթէ թոյլատրէին զիս ներշընչող կարեւոր գաւառներուն անուանացանկը յիշել՝ կամաւ չպիտի ուզեի անշուշտ դուրս ձգել Ա. Պօլսոյ անունն ալ: Իմ կարգիս, Օրիորդինէն շատ աւելի ուժեղ սրտի փափաք մըն է մեր գաւառի քոյրերուն վրայ տեսնել լուրջ ընթերցասիրութեան մը ճշմարիտ հակումները. փափաք մը՝ որ քանի մը պաշտօնավայրերուս մէջ զրապէս յայտնուած է՝ ո'չ-գպրոցականներու համար կազմած «կիրակնօրեայ գասախօսութիւններովս»: Ասոնք տեւած են դժբաղդաբար այնչափ, որքան կը տեւէ ուսուցչուհիի մը, գաւառի մէջ քմահաճոյքներէ կախեալ իր պաշտօնը: Մեր փափաքին սասակութիւնը թոյլ չմղէ զմեզ սակայն կրկներեւոյթները ընդունիլ իբրեւ իրականութիւն. վասն զի կարծուածէն աւելի չահեկան եւ ամէն կերպով ուսումնասիրութեան արժանի խնդիր մըն է մեր գրչին ծայրը գտնուածը: Ու մենք լուծուած չենք կրնար նկատել զայն Ա. Պօլսեցի մեծ մայրիկի մը, օրին մէկը, գոյցէ պատահաբար

ձեռք առած օրաթերթով, իսկ թէ դաւառի աղջիկը կրնայ Մրցի
իր Պոլսեցի քոյրերուն հետ, ատիկա պարագայ մըն է, զոր դպրո-
ցական կեանքի մէջ կարելի պիտի ըլլար միայն հաստատել. արդէն
եթէ չեմ սխալիր, ևս կարողութիւն կամ ընդունակութիւն չէր որ
նիւթ ըրած էի Մանկումի մէջ, այլ՝ ուսանողական չըշանէ մը
— գուցէ շատ փայլուն շրջանէ մը — յետոյ, մեր սեռակիցներուն
գիրքի, թուղթի հանդէս ցոյց առած րիստ անսարքերութիւնը :

Սյս տեսակէտով արդար է միւել թէ Օր. Մէրհամէթճեանին
ստորագրածը՝ յաչո Ա. Պոլիոր մօտէն ճանչցողներուն սասոց հան-
գամանքներ կը ներկայացնէր: Օրիսրդը գէթ անկեղծ էր իր գրու-
թեան մէջ, հոդ չէ թէ շրջանկոտ հաւասարակշռութիւն մը պահած
չըլլար անիկա խօսքին և գործին մէջ: Սխալ չասկցուինք սա-
կայն. ու մանստանդ պարզասիրական հակումի մը ջիզը չնկառ-
ուինք. արդուղարզը չափաւոր ու ինսամոտ սահմաններով ընկե-
րական և տարին կերպ յաջողութեան յանձնարարելի պայման մըն
է, ինչ որ կ'ուղենք նշաւակել, մտի մշակման գէմ եղած
անսարքերութիւնն է. մէկ քանի մատի վրայ համրուտծ յարգելի
բացաւութիւններ խիստ մնիաւական են լայն ու տարածուն երե-
ւոյթ մը վիկելու, քանի որ մեր աղքատիկ հասարակութիւնն ալ
ո՛չ նուազ պատկառելի գումարներ կը վասնէ աղջկանց կրթու-
թեան: Կը կրկնեմ, ի՞նչ կ'ընեն մեր վարժարանէն ելնող աղջիկ-
ները. նուասոս՝ իր պղտիկ կեանքով շուրջ տասը տարիէ ի վեր
կը գործէ կրթութեան դաշտին մէջ ու իրեւ ուսուցչուհի՝ աշա-
կերտուհիներու և իրեւ բարեկամուհի՝ ո՛չ վարոցականներու հետ
յարաբերութեան լոյն շրջանակ մը պահած է. բայց ի զուր կը
վնտուէ այսօր զարգացման հանգամանքներ մարմացնող սերունդը:
Կարնոյ օրիորդներուն մասաւորական վիճակը՝ ընդհանուր է
կրնանք ըսկել:

Մեթեւ տկնարկ մը ու դաւառի մէջ ևս պիտի կրնանք հաս-
տատել, ընութեան զարթնութիւնն հետ, վերազարթնուումը մեր քոյ-
րերուն չափարին և սգուելու տարապայման եւանդին, ինչ որ լա-
ւագոյն առիթը հայթայթեց ինձ պղտիկ վերլուծում մը ընկըու
համար:

Դաւառի աղջիկը իր շուրջ չգաներ՝ կրթամարական մթնոլորտ
մը, որ կարենայ արծարծել իր մէջ համակրութիւն՝ աւօրեաց ըն-
թերցանութիւններ նկատմամբ. իրեն ի՞նչ փայթ թէ հրապարակի վրայ
այժմէութիւններու ի՞նչ ցանց տարածուած է, ի՞նչովէս կ'ուղէք որ
Արագրի մը ընթերցումը կամ հակառակը ազդէն իր օրտին՝ երբ
այնպէս կը հաւասար թէ ճշմարիտ տանտիկին մը ըլլալու համար
պէտք չէ ժամանականութիւն լինել... ; գիրքի կամ. Արագրի պէտ-

Ասկից զատ լուրջ զարդացում մը մարմնացնող անձերու յա-
ճախակի շփումներ՝ օրոնք առիթ պիտի այցին իրեն որ եւ է երե-
կոյթի մը կամ ընկերութեան մը մէջ անձնն վրայ զգալու ընթեր-
ցանութեան ընձեռած առաւելութիւնները կամ անոր պակասին
ծիծաղելի հետեւանքները, կը տակոին իրեն համար բացարձակա-
պէս. և ասոնք արդէն ինքնին բաւական զօրաւոր պատճառներ են
գործուելիք կրթական աւերին համար :


Աւելցնենք նաև այն անորոշ և անդայն ուղղութիւնը որ
գաւասի աղջկան ուսուցչուհին կը բզիսի, բնականաբար իր աղ-
դեցութեան ենթարկելով զինք : Հաս թէեւ տեղն է, բայց կամաւ
զանց կ'աւենի՛ ուսուցչուհիներու մասին արդէն յայտնած նշմար-
ներս վերակրկնել . միայն այս գրածո փակելու համար ներուի ինձ
ըսեր թէ ո՛րքան տանին որ գաւասի մէջ տիրէ լրագրական ըն-
թերցման հանգէղ գոյսութիւն ունեցող անսարքերութիւնը, դատա-
պարաւութեան ո՛չ նուազ կշիռ մը բաժին պիտի ձգուի իրեն (ուսուց-
չուհին), քանի որ իր գերը շաշնօրեն բնզգրկած չըլլալուն հաւաս-
տիքը պիտի առնենք ևս այդ բանին մէջ :

Մաղթառ

ԱՐՓԵՆԻ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

ԳՅԴԱՐՈՒԵՍԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՎ ԻՐԱՊՍԵՏՈՒԹԻՒՆ



Գեղագիտութիւնը, — որուն համար անցեալ անդամ խոստա-
ցած էի գրել, — Յնութեան ամենագեղեցիկ և ամենանորը կէ-
տերը բացարձող գիտութիւնն է . հետեւարար անոր մասին նախ-
նական գաղափար մը ունենալը թէեւ գժուար՝ բայց խիստ օդ-
տակար կրնայ ըլլալ :

Այս գիտութիւնը շատերու կողմէ ասարելի կերպով ըմբանուած
է, ինչ որ՝ փոխանակ օդտակարութիւն մը ընծայելու, խօնչափ եւ
թերեւու աւելի զնածակար հանգամանք մը կամաւու : Ասոր ամե-
նագլխաւոր ասքը — որ գեղեցիկը ճանճանչու և որոշելու խիստ
գժուար յիշցումն է, — չին գարերու արու ետագէաներն իսկ
կլցած են իւրացունել երրեմն, քանի որ իրենց ձեռակերտներուն
մէջ միշտ գեղեցկութեան և կամ անոր ո և է մէկ ստուերին նմա-
նողութիւնը վիտուած և փափաքած ու իրենց զործքերուն մէջ
գեղեցիկ կոչուելու արժանի եղող մաս (motif) մը ներմուծած են

երեւակայութեամբ։ Սյս ձանաչողութիւնը և զանազանութիւնը — որ ամէն գեղարուեստագէտի միակ բաղձանքն է — կը կոչուի տեսլականութիւն (idéalisme)։ Ինչու որ աւելի երեւակայական գեղեցկութիւններու յատուկ է քան իրականի։

Սյս գաղափարէն բոլորովին տարբեր ուրիշ մըն ալ կայ՝ որ բնութեան ներկայացուցած գեղեցկութիւնը և նրբութիւնը, անպատճառ նոյնութեամբ՝ ու աւելի ոչ նուազ՝ նմանցնելուն մէջ կը կայանայ, որուն հետեւողը որոշեալ օրինակէն երբէք չի չեղիք եւ անոր ամէն մէկ ձեւը, զիրքը և վիճակը նոյնութեամբ կը պատկերացնէ, գիտութիւնը կատարելագործած ըլլալու մտածումով . . . :

Սրու մէկզմէկու ներհանկ այս երկու եղբերուն կէտ առ կէտ հետեւիլ անկարեղի է, քանի որ անոնցմէ առաջինը բնութեան արտայայտած գեղեցկութեան միայն մէկ մասը իրմայ պատկերացնել՝ ամբողջական գծագրումը տղեղ, անհանոյ տեսարան մը արտաբերելուն համար . մինչ երկրորդը՝ կարծեմ ըսինք։

Գիտութեան մէջ գեղեցկութիւն ըսելով պէտք չէ միայն ճոխութիւն և ձեւաւորութիւն հասկնալ, այլ յոյսը, յուսահասութիւնը, ուրախութիւնը, արտամութիւնը և բարկութիւնը ներկայացնել գիտութեան փառքերն են։ Սյս յատկութիւնները բնական կերպով գծագրուած ատեն մեծ արժէք կ'ունենան։ Սրիւնուուշտ ճակատամարտի մը կամ հրդեհի մը նկարները եթէ բնական ներկայացուին անսպասնառ մեր ուշագրութիւնը գրաւելով կը հիացընեն մեզ ու է գեղեցկութիւն մը չիւրացնելով հանդերձ։ Ուրեմն կենաց տղեղ գրուադներն իսկ եթէ բնութենէն արուած ճշութեամբ գծագրուին, գարձեալ կը գեղեցկանան՝ քանի որ խնդիրը ենթակային նոյնութեամբ գծագրուելուն մէջ կը կայանայ։

Երկրորդ միջոց մըն ալ կայ՝ որ ձշիւ բնութեան իրաւունքը պաշտպանուելուն մէջ կ'ամփոփուի, ինչպէս որ գծագրութեան մէջ առաջին վարպետութիւնը նմանցնելն է, նոյնպէս ալ բնութեան իրաւունքներուն պաշտպան հանդիսանալով՝ արհեստագիտականորէն չինել ստիպողական է, ինչու որ միայն նմանցնելը օգուտ մը չունի և չը բաւեր։ Եթէ կարենայինք լոկ ընդօրինակելով սքանչացնել առ ու ան, այն ատեն լուսանկար գործիքի մը գիմել անհրաժեշտ էր, ինչու որ անկէց աւելի իրականութիւնը գծագրող գեռ ոչ մէկ բան կայ։

Գեղարուեստը կը նպաստէ ենթակային զարգացման եւ անոր զգացմանց վրայ մեծ ազդեցութիւն կը ներդործէ։ Նկարիչ մը եթէ մեքենաբար նկար մը նկարէ, բնականաւար գաղափարին եւ տեսողութեան ազդեցութիւնները՝ վինքը ազատորէն նկարելութոյն չեն տար, այլ պատկերացնելիք առարկային գիրքը և ձեւերը

մանրամասնաբար երեւակայելէ և գաղափար մը կազմելէ վերջ ուշադրութեան և հիացման արժանի պատկեր մը գծելու համար, մէկ քանի գծեր յայտ յանդիման և մէկ քանիներ ալ առուերներու մէջ աննշմարելի կերպով ներկայացնելով բնութեան յատկութիւնն ները խօսուն դիրքի մը մէջ դնելու է:

Մեղրամո՞նէ պատրաստուած մարդակերպերը՝ որոնք իրական հագուստներով, վարսերով, յոնքերով և բիլերու մանրամասնութեամբ ալ եթէ զարդարուին, դարձեալ գիտութեան պահանջած նրբադժերը չպարունակելնուն համար շատ տգեղ և անհանոյ տեսք մը կ'ընծայեն: Ճշմարիտ արուեստագէտ մը՝ անմիջապէս կրնայ գուշակել անոր գեղարուեստական ոգիէ զորիկ ըլլալը:

Դիտութիւնը երբէք չը պահանջեր որ գծադրութիւնը որոշեալ առարկային ճիշ նևանը ըլլայ, այլ անոր մէջ գեղարուեստական կամ աւելին՝ բնական ոգի մը պարունակուիլ կը յանձնարարէ: Հողանտացի համբաւաւոր նկարիչներուն մէկուն նկարներէն մին՝ սոսկալի հովէ մը տարուերով մացառի մը նմանութիւնն է: Բնական է թէ այս գծադրութեան մէջ ներկայացուած մացառը — որ այնքան կը հրապուրէ զիառզը — որոշեալ մացառի մը նկարը ըլլալուն համար չէ, այլ իր դիրքին վայել խօսուն ոգի մը արտատայայտելուն համար: Այս պատկերին մէջ բնութիւնը և արուեստագէտին կարողութիւնը այնչափ մեծ անդ գրաւած են, որ դիտողին ուշադրութիւնը և սքանչացումը գրւաւելով սրտին խորերը կ'արձագանգէ: Ուրիշն հոս ալ կրնանք կրկնել թէ միայն բնութեան նմանողութիւնը գեղեցկութիւն մը չը ներշնչեր, այլ անկէց աւելի զօրութեան մը կը կարօտի: Կան արուեստագէտներ որ խոհուն երեւակայութեամբ կը գծադրեն և որին կը դիմեն:

Անա այս երկու միջոցներն են որ միշտ զիտութեան հետ զուգնթաց կ'ընթանան: Բնութիւնն է գիտութեան ծնունդ առուազը և անսպաս գանձը՝ արուեստագէտներուն, որուն կը դիմեն և անկէց օգտուելով կը ջանան հաւասարմաբար անոր օրինակներուն հետուելի: Ուրիշն դիտութիւնը՝ զգացումներու — որոնք բնութեան սեփական են — պատկերաց հան ազբիւրն է:

Սա բնական է թէ՝ արուեստագէտները ամէն առան գեղեցիկէն կ'ախտործին և անոր կը ձգտին, որպէս զի իրենց արհեստին զարկ մը տան այն ներշնչումով, ինչպէս բանաստեղծը՝ որ իր կարողութենէն բարձր և վեհ ոճ մը լած պահուն կ'ոգեւորի և գաղափարը կ'ազնուանայ:

Բնութեան ազգեցութիւնը և ընձեսած օգագակարութիւնները գիտութեան ոգին կը կազմեն: Այսուհանողերձ ձիրքն ալ իր գըլիաւոր գերը ունի տիեզերական պատմութեան շրջանին մէջ:

Զիրքի աէր և ՚իր տրհեսաին հա և ար ծնող անհատը՝ աշխարհի ամենէն երջանիկը կը ն՚ատէ զինքը, որ իրաւոնիք՝ ալ ունի քանի որ այս բնաւուր պարգեւը չառ մը երջանկութեանց հիմն է:

Արուեստագէտը՝ թէ ըլլայ բանասոեղծ, նկարիչ, երաժիշտ եւայն, բնութեան պարգեւներէն գաղափարին մէջ ծագած զգացումները թարգմանելու և պատկերացնելու կաշխատի հաճոյք մը զգալով և զգացնելով:

Հիասքանչ նկար մը եթէ մեքենայի արդիւնք ըլլայ, զիսիւ խոկ չենք բաղձար, առ համազումով թէ՝ հոն արուեստագէտի վըրաձինին արթիստիկ շարժումները չպիսի կրնանք նշամարել:

Վերջապէս գեղարուեստագէտի մը անձնական կարողութիւնը իր հեղինակութենէն կը ճանչցուի, ինչու որ իր խոկութիւնը հոն դրոշմուած է:

Մարդոց կրեւակայութենէն և իմացականութենէն բոլորովին բարձր օգէալ գեղեցկութիւնները — որոնք գեղադիմութիւնը կ'ամրողացնեն — գիտութեան մէջ մասնաւոր տեղ մը ունին: Artiste մը առողջ չնորհն: Բնութեան աստմնդական և գիտութեան մէջ անձաշակ դիրքերը սրբագրելով, մէկզմէկունեա կը յօդաւորէ և բնականէն խռո մը եւս գեղեցիկ, կատարուն և ներդաշնակ կը պատկերացնէ:

Նախնիք պէս ոկտականածոյ երեւոյթներ զուգորդելով իրականութեան մէջ անսոգիւտ տիպար մը հնարած են զայն գեղեցկութիւն կաչելով, ուրկէ վերջ ալ ոկտական ոյժի, սիրոյ, նախանձի զգացքան և վերջապէս մարդկային բնութեան արձաններ կանգնել:

Այս հին սովորութիւնը այսօր և մինչեւ խոկ յաւիտեան զնդարուեստական զործերու տարրը պիտի կազմէ:

Կահ չառ մը արուեստագէտներ, որոնք իրական գեղեցկութիւնը օրինակ առնելով կը ջանան այն առողիձան կատարեալ նըկարներ կամ արձան (statue)ներ յօրինել որ կարծես կենդանութեան նշաններ կ'արտացայտուն, կենդանի երեւոյթներու պատրանոք:

Ճշմարիտ արուեստագէտները — Խաֆայելի, Միքէլ-Անձելօնի, Պիթօնի, Մօցառութի, Շէյքրափի, Պալմի, Մոլիերի եւ այլնի նման — ձիրքի աէր՝ բնութեան նոր կետնք մը տալու և մարդուն ամենաբարձր և ամենախոհան խմացականութիւնները արթնցնելու աստիճան գլուխ-գործացներ կը հնարեն և կը ճառեն, որ հանրութեան ոքանչացու մը կը զրգուէ:

Վերջապէս կրցայ բացատրել կարծես թէ զիտոքիւնն և որ բնութեան իր բարգման կը ճանչցուի:

ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ Մ. ԳԱԼՅԱՍԵԱՆ

ԳՐԱԳԻՏԱՑ ԱԿՈՒՄԲԸ...

ՕՐ. ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

«Կը կարծեմ որ եթէ ուսուցչաց ձեռքը տրուած վկայականներուն պէս մէջ մէկ վկայական ալ յատկացուեր մեր գրադներուն, գրագէտներու մասնուոր ակտմբի մը կողմէ, այն ասեն նուազ պիտի նեղուէինք ոչնչութիւնը կարդալէ առէն անոնց, որոնք ո և է լեզուի տարրական գրականութիւնը չեն ուսումնասիրած, թողարկ դասականները» : Այսպէս վերջացուցած էիք, Օրիորդ, ձեր գրական Ասուլիսը Ծաղիկի Յն թիւին մէջ :

Կը յուսամ թէ պիտի ներէք ինձ Ծաղիկի միջոցաւ ձեզ հազարդելու քանի մը խորհրդածութիւններ, զորս ինձ ընել տուաւ ձեր վերջաբաննը :

Հո՞ս հախ խոստովանիմ որ՝ հազիւ թէ դրիչս ասի, վախկոտ վարանում մը, սնձկալիր յուզում մը զգացի սրտիս մէջ . արդեօք անո՞ր համար որ ասիլա՝ անդրանիկի յօդուածու ըլլալու սահմանուած էր, և կամ սա մասնումն էր պատճառը թէ՝ մի գուցէ Ծաղիկի սիրուն ընթերցողուներուն ձանձրոյթ պատճառեն նորկայ տողերս, որոնք խեղճ գաւառացի աղջկան մը ստորագրութիւնը կը կրեն: Բայց այն բարեացակամ ու խրախուսող ոգին՝ զոր մեր աղնիւ խմբագրագետունին ցոյց կուտայ գաւառացի իր սեռակիցներուն հանդէս, մերժ ընդ մերժ հիւրընկալելով անոնց զրութիւնները՝ Ծաղիկի մէջ, ինձ համարձակութիւն տուաւ վարանումս վանելու և դրիչս շարժելու:

Ուսուցիչներու վկայականներէն ետք՝ զրագէտի վկայական, c'est trop fort! Այնպէս կը հաւատամ թէ, Օրիորդ, ձեր այս մտածումը՝ կնոջական նուրբ հեղնութիւն մը, կամ սրտմիտ կատակ մըն է պարզապէս:

Սակայն ինչ ալ որ ըլլայ ձեր մտածման պատճառը կամ նըսպատակը, ես միշտ առաջինը պիտի ըլլամ զայն ծափահարող, եթէ ոչ ուրիշ բանի համար, գէթ ինձ արուած ներկայ պատեհութեան համար, որով իմ համեստ ճեխտս կ'ընեմ գրական գաւառին մէջ . . . :

Ֆրանսացիք որ արդէն անմահներու կաճառ մը աւնին, վերջին տարին առաջարկ մը ընդունեցին գրողի մը կողմէ՝ նոր աcadémie մըն ալ կազմելու համար . . . կին գրողներէ: Ուրիշ գրող մըն ալ փափաք յայտնեց որ անմահներու թափուր մնացած թթուներու համար կին գրագէտներ ալ կարենան ընարուիլ. ու շատեր առաջին académicienneը նշանակելու չափ առաջ գացին :

Ուրեմն ինչո՞ւ մենք ալ չոնենանք զէթ զբագիտաց ակումբ
մը, որ Աւումն. Խորհուրդին պէս, վկայականներ տայ զբագէտ
քանտիտաներու: Հիմակուրդնէ սիրառ հրճուանքով կը խայտայ այն
հուապատկերին առջեւ, երբ թերթերու մէջ պիտի ըմբաշնենք
համել, հմտալից յօդուածներ, որոնք սա ակումբ ստորագրութիւն-
ներ պիտի կրեն:

ՄԻ. ՊԱՐՍՈՒԵԱՆ կամ ԱՅԲԱ. ՅԱԴԱԶԵԱՆ
Վկայեալ զբագիտաց ակումբէն Անդամ զբագիտաց ակումբին

Աւ ո՞վ գիտէ, օր մին ալ այս տողերը զրողը թերեւս արժա-
նանայ այն չքնաղ պատուին: Կարծեմ ոչ կրնայ արգիլել զիս...
սպասելէ և յուսադէ:

Աւրեմն զբագիտաց ակումբի մը կազմութիւնը չէ օր կը զար-
մացնէ զիս, և ոչ ալ այց ակումբին անդամակցութեան արժանա-
ւորներ կը պակսին մեր մէջ. թերեւս ուղուածէն աւելի... խոչոր
գէմքեր ունինք: Եւ նոյն իսկ այժմէն կրնամ մոտաբերել այն փառ-
ուաւոր գրական հանդէսը որ պիտի կատարուի ակումբին բացման
առթիւ, շատ կարելի է Պալաթիոյ Խորհրդարանին մէջ:

Հոն ներկայ պիտի ըլլան գրագիտաց ակումբին անդրանիկ
անդամներէն զատ, զբական համարակալինն էլիտ գասակարգը,
Աւումն. և Թաղ. Խորհրդոց կողմէ ներկայացուցիչներ, բոլոր ա-
նոնք, որոնք հանդիսաւոր օրերու մէջ իրենց... հանդիսաւոր ներ-
կայութիւնը կը փայլեցնէն, մաշած բէտէնկօթով վարժապետներ,
նազելաձեմ ու կառաւուղ վարժուհներ, reporterներ առ սօ-
fore, and so fore...

Արքանամ Սյավաղեան հոն պիտի յոդնի, պիտի քրտնի... գը-
րելու համար եկիզեցական նշանաւոր թուականներու քոյ նահե-
այդ օրուան, այսինքն ակումբին բացման թուականը...:

Յետոյ ճառելու պիտի արտասանուին, ճառեր ամէն աեսակէ,
պարզ, վուօմ, արձակ, սանաւոր, մեղմ ու թերեւս... եւսաճայն
(le plus en vogue,), և այդ ճառերը պիտի ընդմիջուին գու-
ծավահարութիւններով, որպէս զի բացառաբար անսոց մէջ գըտ-
նուող մէկ, երկու հասկնալիներն ալ... չի հասկցուին:

Սանք այնքան բնական, պարզ բաներ են օր՝ կրնամ ըմբըռա-
նել, բայց պարագայ մը կոյ օր գտաւասացիի անձուկ մտքին
մէջ չի ողմիր: Խնդրեմ, Օրիորդ, մի՛ ծիծաղիք վրաս, թէիւ
միտքս անձուկ՝ բայց սիրոս չափէն աւելի զգայուն է: Անցեանե-
րը երկու ընկերուհներու հետ այցելութիւն մը առւի մեր թաղա-
յին դպրոցը, օր դաստիանի մը մէջ, պատէն կախուած... ֆալա-
յա մը աեսնելով... զիսաւոր գաստիարակին մանկալարժական

անսգիւտ հմտութեանը վրայ այնքան հիացայ որ, քիչ մնաց . . . յուզումէս պիտի նուազէի . . . եթէ ուսքերս ամուր չի բռնէին զիս :

Ես ալ գիտեմ թէ յուզուելու տեղի չի կար պարզ փայտի կտորէ մը, ֆալանայէ մը, որ տղայոց ուսքերուն կոչտութիւնը հարթելու համար տրուած է, անշուշտ . . . մանկավարժութեան սկզբունքներուն համեմատ, սակայն ի՞նչ ընեմ, ձեռքս չէ չի յուզուի . . . վերջապէս փափուկ սեսին կը պատկանիմ ես ալ :

À propos ! Où . . . Զարդէլ Զաքարյան՝ իզմիրի Պատ . . . Ռւսումն . . . Խորհրդոյ կողմէ յօրինուած կանոնազրին առթիւ գրած իր յօդուածին մեջ՝ այնքան գեղեցիկ ու pathétique դոյներով նկարագրած էր գիտակից ու խղճամիտ վարժուհիներու. զերը որ, անդուսպ փափաքը ունեցաց վարժուհի ըլլալու, մանաւանդ որ հոս պաշտօնի կոչուող ամէն վարժուհի տարին չի բոլորած . . . կ'ամունանայ անպատճառ :

Այս, ներեցէք, նիւթէս շեղեցայ, ի՞նչ կ'ըսէի . . . այս', պարագայ մը կայ որ քիչ մը մտածել կուտայ ինծի . . . և ատիկա՝ վկայականներու. բաշխման պարագան է . . . that is the question !

Վայ պիտի գայ մեր զիսուն եթէ գրագիտաց ակումբին մեծայարգ անդամները՝ Ռւսումն . . . Խորհրդոյ իրենց confrèreներուն չափ խղճամիտ ըլլան այդ մասին . . .

Այն առեն մենք աւելի շուարած վիճակ մը պիտի ունենանք քան ինչ որ Գր. Մալխատ ունեցաւ Սնդրէտսեանի հարուածող քննադատութեանց առջեւ . . .

Կը հաւասում թէ, առջի բերան, իստոպահոնջ բծախնդրութեամբ մը պիտի տրուին վկայականները, այսինքն գրագիտի վըկայանին պիտի արժանանան միմիայն անոնք, որոնք արդէն գրած յօդուածներ ունին, անոնք, որոնք կը սկսին յօդուածներ գրել, ու անոնք որոնք իրենց առաջին յօդուածը գրել . . . մտագրած են : Եւ որպէս զի վկայեալ գրագիտներու թիւը այսքան . . . ցանցառ չըլլայ, պիտի սկսին . . . ի սէր հայ դպրութեան, քիչ մը նուազ խստապահոնջ ըլլալ, ու գրագիտի վկայականներ տալ, բոլոր ըլլնորհալի վարժուհիներու և շրջանաւարա օրիորդներու, ինծի, շունչութիւններու, և օր մը, մածայարդ պարոնայք՝ անդամք գրագիտաց ակումբին վարժման քայլ պիտի տեսնեն թէ՝ վկայական տալու մարդ չէ մնացած ալ . . . ի՞նչ հսկայաքայլ յառաջդիմութիւն :

Բայց գրագիտի այս վկայականները մի դուցէ ուսուցչական վկայականներուն . . . թանկագին prestige կոտրեն . . . ահա՛, ամէնէն աւելի վախցած էնուս :

Անցեալ օր բարեկամուհիներէս մէկը չարաձձիօրէն կ'ըսէր ինձ,

«Ուսուցչական վկայականները, սիրելիս, այնքան աժանցած են որ, հրապարակի վրայ երկու բան կայ առատ, այրերու մէջ... agent d'assurance, կիներու մէջ... վարժուհի» իրաւունք ալ ունէր:

Վերջին տարիներու մէջ, հո՛ս, ի՞նչ վարժուհի որ եկաւ, թէեւ ամէնքն ալ վկայական ունէին, բայց հազար վկայ պէտք էր իրենց կարողութիւնը հաստատելու համար: Կարծիմ օրիորդ մը միայն պաշտօնի կոչուեցաւ որմէ քիչ շատ գոն մնացինք, բայց ան ալ վկայական... չունէր, և այդ պատճառաւ ձամբուեցաւ: Հիմա այս անպատեհութեանց առաջքը առնուած է սա շատ պարզ միջոցով, գպրըցը վարել առանց... վարժուհի:

Կարծեմ թէ գաւառի մէջ մէկէ աւելի վարժարաններ իրը նոյց մէյ մէկ հաս ունին վկայեալ... անկարող վարժուհիներէն: Արդեօք Ուսումն. Պատ. Խորհուրդը զանոնք գաւառները կը դրկէ իրեւ... échantillons sans valeur!

Այս պարագաներուն վրայ անդրադառնալով կարծեմ իրաւունք պիտի տաք ինձ, Ազնիւ Օրիո՛րդ, որ գրագիտաց ակումբի մը կազմութեան առջեւ պահ մը... մոածեմ:

Խամսն

ՆՈՒԱՐԴ ՎԱՐԴԵԱՆ

ԱՐՈՒԵՍՏԱՆՈՑԻՆ ՓԱԿՈՒՄԸ

Յաւով կ'իմանանք թէ Բերայի համբաւաւոր Արուեստանոցը որ այնքան փայլուն շրջաններ բոլորած է հանդուցեալ Տիկին Միքասեէտիի ժամանակ, և բաւական տարիներէ ի վեր կը գործէր գոհացուցիչ յաջողութեամբ, այդ հաստատութեան երեք նախկին աշակերտուհիներուն, Տիկին Աղաւնիթ. Նիկողոսւանի, Օրիորդ Վերդինէ Տօլապձեանի և Օրիորդ Աշխենի Քաքմանեանի վարչութեանը տակ, փակած է քանի մը օրերէ ի վեր իր դաները, որովհետեւ վարչուհիները անդառնալի կերպով վերջնական հրաժարագիր մատուցած, ու թողած են Արուեստանոցը, ինչպէս նաև աշակերտուհիները ցրուուած:

Սինկէրի գեղարուեստական չորրորդ ցուցահանդէսը բացուած է Բերայի ընդհ. անօրինութեան սրահներուն մէջ, Պօն Մառչէի դիմաց: Ցուցահանդէսը ամէն օր բաց է և մուտքը պատ:

ԹԵ Ի՞ՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ա. Զ Ե Կ Մ Ա Ս

ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՏԱՐԻՔՆ ՈՒ ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Հեղինակ ԲՈԼ ՄԱՆԹԵԿԱՅՅՅԱՆ

Մարդաբանութեան ուսուցիչ եւ անդամ համայնք ծերակոյցին

Այդ յաւաղին նկւթին վրայ մեր խօսքը վերջացնելէ առաջ, ճշմարտութեան սիրոյն համար ըսենք թէ արդի պատմութեան մէջ շատ հազուադէս սբարադաներ արձանագրուած են պատաւներու և երիտասարդներու միջեւ կնքուած ամուսնութեանց, ուր զեր չեն խաղացած ո'չ հեշտասիրութիւնը և ո'չ ալ դրամի ծարաւը։ Այդ ամուսնութեանց մէջ հոգիներու հաղորդակցութիւնը, սրտերու և մտածումներու համակրութիւնը, ճաշակներու ներդաշնակութիւնը և ընտանեկան չարժանիթներու համաձայնութիւնը հիմնալիօրէն իրարու կը միացնեն երկու էակներ՝ որոնք իրարմէ բաժնուած պէտք է ըլլային իրենց տարիքին պատճառաւ։

Սէրը ամէնէն մեծ և ամէնէն զօրաւոր հրաշագործն է, սրան չելագործներուն սքանչելագործը, և իմ փորձառութեան անձուկ շրջանակին մէջ կը ճանչնամ երիտասարդ մը, որ չէ կրցած տենչ չալ ո և է մանկամարդ կնոջ ու սիրել զանի, բայց կը պաշաճ պառաւ կիները, առանց կարենալու ամուսնալ այդ պատկառելի խաթուններէն մէկուն հետ, վախնալով որ ծաղրելի կ'ըլլայ։

* * *

Իոկ դալով ամուսնանալու հետամուտ էրիկ մարդուն և կնոջ առողջական վիճակին, խորհուրդ կուտամ աչքէ անցընել «Տարերք առողջապահութեան» և մամնաւորապէս «Սիրոյ առողջապահութիւնը» անուն գիրքերս, ուր մանրամանօրէն խօսած եմ այդ մեծ ու կենսական խնդրին վրայ։

ԳԼՈՒԽ ԶԱՐՔՈՐԴԻ

ՏԻԶԻՔԱԿԱՆ ՀԱՄԱԿՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՑԵԼԸ

Քիմիական յարակցութեանց մէջ ամէնէն զօրաւոր, ամէնէն անդիմոդրելին ու ամէնէն ծակատաղբայինն է սէրը. երեւակայեցէք թէ ի՞նչ կը պատահի, երբ էրիկ մարդ մը տաշջին նայուածքը ձգելէ յետոյ կնոջ մը վրայ՝ կը զգայ թէ ճիշդ այն էակն է, որուն հետ պէտք է ամուսնանայ ճակատագրականորէն, անդիմադրելիօրէն, կեանքի պայքարը մղելու համար:

Ճշմարիս սէր մըն է այն անհուն զօրութիւնը, որ էրիկ մարզնու կինը իրարու կը համակրեցնէ, միակ արարածի մը վերածելու համար զանոնք: Եւ այդ զօրութիւնը սանդուխի վարի աստիճաններուն վրայ կը կազուի համակրութիւն, իսկ աւելի վերի աստիճաններուն վրայ՝ սէր:

Կ'արհամարհեմ այն պատուելիները որոնք խոհականութիւնն կը քարոզնին, որովհետեւ անոնց կարծիքով՝ ֆիզիքական ու բարոյական տանտեսութեան փացումնն մէջ կը կայանայ այդ բանը: Ասով հանգերձ, պարտք կը զգամ կրկնելու:

Զգուշացէք բռուն համակրութենէն:

Համակրութիւնը նախ ֆիզիքական ըլլալու է, յետոյ մատարական, հետեւելով այն գլխաւոր մեծ ճամբուն, որ դուրսէն գէպի ներս կ'առաջնորդէ:

Մոնթէլիւրոյի սրբնագները կը սորվեցնեն. տարբեր տիպարներ գիրար կը հետապնդեն ու կը սիրին՝ թանի՛ քանի՛ անդամներ հրաշք նկատած էք շատ գեղեցիկ մարդու մը զգացած սրաշտանքը տգեզ կնոջ մը նկատմամբ, և հասարակ դէմք ունեցող մարդու մը մասն զգացուած համակրանքը կնոյն մը կողմէ: Հակառակ տիպարներ ըլլալուն՝ զարմանք կ'ազդեն մեզի և պատրաստ ենք չեմ գիտեր ի՞նչ աղտոտ բայցարութիւն գտնելու, ինչպէս զրամի գըծուձ ինդիր կամ հեշտաստիրութիւն, մինչ ընտրական յարակցութեան արգիւնք է, որուն պատճառներուն անդիսակ կը մնանք, որովհետեւ կը խոռոշակին մեր սահմանափակ տեսողութենէն:

Երբ ձեր շուրջը դիտէք, ծանօթներու անձուկ շրջանակի մը մէջ պիտի նշմարէք այդ կարգի տրաստոց ու զարմանալի իրողութիւններ: Իմ մասիս, աչքիս առջեւ ունիմ շատ գեղեցիկ երիտասարդ մը, որ ճշմարտագէս աղնուական է, որամիտ ու հարուստ, սակայն իր ճամբուն վրայ սփռուած համակրութիւններուն հանդէպ անտարբեր, այսողիսի կնոյն մը սիրահարուած է՝ որ հազիւ կին կոչուելու արժանի, ո՞չ գեղեցիկ է, ո՞չ երիտասարդ, և շատերը անտարբեր ու արհամարհու նայուածք մը պիտի ձգէին անոր վրայ:

ՏԻՐՈՒՆԻ

ՎԱՂԱՄԵՌԻԿ ԼԵՒՈՆ Էֆ. ԿԱՐԱԳԵԱՆ

Յաւոք. կը ծանուցանենք թէ ծանօթ վաճառական լեւոն էֆ. Կարագեան, իր երխասարդ տարիքին մէջ ինքնոյ իր մահկանացուն և յուղարկաւորութիւնը կատարուեցաւ կիրակի օր, Պէտքթաշի Ս. Ասառածածին եկեղեցին մէջ, ի ներկայութեան ընարելազոյն առուար բազմութեան մը որուն մէջ կը նշմարուեին վաճառականներ, յանձնակատարներ, սեղանաւորներ թէ Հայ և թէ օտարագդի: Տարաբախո երիտասարդը որ ծանօթ էր մեզ իր ընկերային ազնիւ բարեմասնութիւններով, իր եղայրներուն հետ կը վարէր Յ. Կարագեան Արդիք վաճառատունը, զոր փայլեցուցած էր իր անժխտելի արժանիքներով և սմնման ձեռնհասութեամբ, իր դամբանականը խօսեցաւ Գեր. Տ. Երէցեան Սրբազան, որ ձշպըտօրէն պատկերացուց վաղամեռիկ երխուառարդին արդիւնաւոր եւ յուսալից կեանքը: Բազմաթիւ վարդապետներ և քահանաներ մասնակցեցան մեռելական տիսուր երգեցողութեանց, ուրկէ վերջ, ողբացեալ երիտասարդին դադաղը Շիշլիի գերեզմանատունը թաղեցին, իր կեանքին պէս դարնամարոյր ծաղիկներու սպակներուն սատ:

Ծաղիկի խմբագրութիւնը իր ցաւակցութիւնը կը յայսնէ ծաղկահասկ հանգուցեալին սղակիր եղայրներուն և ամրող կարգեաններուն:

Կարագեան ընտանիքը խորապէս զգածուած վաղամեռիկ լեւոն էֆ. Կարագեանի մահուան և յուղարկաւորութեան տութիւն բարեկամներու կողմէ արտայայտուած որոտագին ցաւակցութիւններէ, կը փութաց իր խորին չնորհակալիքը յայտնել ումէն անոնց որոնք հաճեցան անձամբ կամ դրու մասնակից ըլլալ իրենց կակծալի վշտին:

ԺԱՄԱՆՈՒՄ

Տաղամնդաւոր գերասանուանի Տիկ. Սիրանոյշ որ Կովկաս կը գանուէր, աւարտած ըլլալով իր ձմեռնային տարեշրջանը, երկու շաբիի օր Սէլառթարօլի ծամբով՝ և ոռուական «Ուէկ» շոգենաւով ուղղակի մայրաքաղաք ժամանեց, և իջառ Պէյքոզ, Տօքիլ, Պարրիէլ էֆ. Դաղանձեանի լմակարանը:

ՀԱՅՈՒԱԿԱՆ ՀԱՆՁԱՐ

Մեր նախորդ հարցումին, որ էր

51926

Մեկին բան մը չտալով, ու մնացածներուն ոչինչ տալով, ի՞նչպես կրնանք երեւան թերել ծաղիկ մը, առաջին անգամ նույն պատասխանած է Մագրիգիւղին Օր. Հայկուհի Ս. Տիլովկան, հետեւեալ սիրուն նամակով:

Աղնիւ Խմբագրապետուհի

Զեր 35 թիւ Մաղիկին մէջ առաջարկուած խնդրին լուծումը գանելով հետեւեալ կերպով բացառուելու հաճոյքն ունիմ: Բացի թիւ «1»էն միւսներուն վրայ ինչպէս որ գրած էիք, ոչինչ, այսինքն «» աւելցնելով կ'ունենանք հետեւեալը:

50	1	90	20	60
Ն	Ա.	Պ.	Ի.	Կ.

Եւ որովհետեւ մենք արդէն կ'ընդունինք ձեր օգտաշատ ծաղիկը, կը խնդրեմ որ վերոգրեալ լուծումը եթէ շիասկ է ձեր յարմար դասած մէկ հաստատութեան խրկել հաճիք:

Մագրիգիւղ
4 Մայիս 1906

Յարգանոք
ՀՅ. Յ. Տիլովկան

Օրիորդին փափաքին, և մեր խոստումին համեմատ, երեք ամսուան համար Ծաղիկի կը զրկենք այսօրէն Գումգարուի Դուրսի աղքատիկ վարժարանին:

Ճիշտ պատասխանած են նաև Տիկ. Սիրվարդ Գուրեան (Պարտիզակ), Սանուշիք բարձր. կարգի Շուշանեան վարժարանի (Պարտիզակ), Օրք. Հէլէն-Պէտրիս, Սրաքսի Մկրեան, Նունիկ Յ. Համամձեան, Սնայխ Զայեան, Սրաքսի Փափաղեան, Շնորհիկ Գ. Լուիզ Գ. Աճէմեան, Սրամեան վարժարանի լրացուցիչ դասրան (Ստարազար), և Պրք. Սռաքել Շալօյեան, Գետրոս Մ. Ճանիկեան, Գրիգոր Խէմաղէկեան, Ս. Ստեփանեան (Ստարազար), Զարմայր Գ. Մերկերեան, Բ. Դերձակեան, Խոկէնակէր Զաքմաքեան, Եղուարդ Զօփորեան, Տիգրան և Վահրամ Վերոնիկեան, Կարասիկ Գաղանեան:

Երկրորդ հարցում

Ո՞ր թիւը, ի՞նչ կ'ուզէ որ ինքն իրեն հետ գումարուելով Մաղիկին գլուխ տայ, ու բազմապատկուելով անոր մէկ չորրորդ մասը ցուցնէ:

Մինչեւ յառաջիկայ երեքշարթի այս հարցումին ճիշտ պատասխանող և առաջին անգամ Խմբագրատուն հասցնողը, կը ստանայ եռամսեայ Ծաղիկի:

（第二回）金門の御内閣

（第三回）金門の御内閣

（第四回）金門の御内閣

（第五回）金門の御内閣

（第六回）金門の御内閣

（第七回）金門の御内閣

（第八回）金門の御内閣

（第九回）金門の御内閣

（第十回）金門の御内閣

（第十一回）金門の御内閣

（第十二回）金門の御内閣

（第十三回）金門の御内閣

（第十四回）金門の御内閣

（第五回）金門の御内閣

（第十六回）金門の御内閣

（第十七回）金門の御内閣

（第十八回）金門の御内閣

（第十九回）金門の御内閣

（第二十回）金門の御内閣

（第二十五回）金門の御内閣

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼԽՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ :

Գ.Ա.Խ.Ս.Ռ.Ն.Ե.Բ.ՈՒ.ՀԱ.Մ.Ա.Ր

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ :

Ա.Ր.Տ.Ս.Ո.Հ.Մ.Ա.Ն.Ի. ՀԱ.Մ.Ա.Ր

Տարեկան 12 ֆրանք :

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի' միայն՝

Հագնկ շաբաթ

Ճրակած գլուխութեան գործութեան համար ամառ 7

Շ.Ա. Բ.Ա. Թ.Ա. Թ.Ե. Բ.Ի. Ռ.Ա. Գ.Ի. Կ.

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունյու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ. Ա. Բ. Ա. Տ. Ս. Ո. Կ. Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕՃԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՑ

ԾԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԵԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապրիկ հաստէսի թիւ 63

Ապրանտց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր զիներով
ծախող հանրածանօթ այս հին վաճառատունը Եւրոպական առաջ-
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց չնոր-
հիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնազործութեան և
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսնայ
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, սկկեղօծ ու արծաթեայ
զուտ ու անզուտ թելեր (խաս եւ խամ սրբմա), ճերմակեղէնի հա-
մար ընտիր պոտէներ, վալանսին ու մետաքսէ թանթէլաներ,
ճեմմակըրթան, գաղղիական լնտիր շապիկի կերպասներ, բիքէ-
ներ, գունաւոր պաթիսթներ եւ այլն եւայլն:

Զեռագործ բանուած ու ակսուած զանազան ճոխ նիւթոց հա-
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց դպրոցական հաստատութեանց համար
մտանաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնազործի
գծագրիչ մը: